

Երեխաներու հետ
փիլիսոփայելու համար
գաղափարներ՝

#ձանձրանալ



փիլիսոփայուել

Հարցուցեք ...

«Եթե ձանձրանալը երեւելի
բան մը ըլլար ինչի՞ կը նմանէր»

...եւ խնդրեցեք որ իրենց
երեւայակաժը գծեն
թուղթի վրայ:





Հարցուցքը հետեւեալները
եւ նման այլ հարցումներ



Ձանձրանալը գծելու
համար ինչո՞ւ այս
գոյները եւ ձելերը
գործածեցիր:



Ե՞րբ կը ձանձրանաս:

Բան մը ընելի՞նք ընթացքին
կը ձանձրանաս, թե՛ բան մը
չընելու ընթացքին:



Ձանձրանալու զգացումին
հակառակը ինչ կրնայ
ըլլալ (զուարճանալ,
երջանիկ ըլլալ, աշխատիլ...):
Կ'ուզէի՞ր կեանք մը որուն մէջ
անվերջ կը զուարճանաս/
երջանիկ կ'ըլլաս/
կ'աշխատիս:




Ձանձրանալը միշտ վատ
բան է: Բան մը ըրեր ես
ձանձրանալու պատճառով
որուն շնորհիւ լաւ զգացեր ես:
Եթէ բնաւ չձանձրանայիր
այդ բանը նորէն ալ
պիտի ընէիր:




Կը ձանձրանա՞ս նոյնիսկ
երբ շրջապատուած ես
քեզ զբաղեցնող
առարկաներով: Այսպէս
առարկաները աւելիով
ունենալ ձանձրանալու
զգացումը կը նուազեցնէ:





Մի՛ մոռնաք որ
երեխաներու հետ
փիլիսոփայելու նպատակը
«ճիշդ պատասխան»ը
փնտռել չէ, այլ՝ վարժեցնել է
ճիշդ ձևով միտք բանեցնելու:



Նման աշխատանքներու
համար կրնաք այցելել
փիլիսոփայութեւի ին
կայքէջը: